

Հ Ա Ն Գ Ե Յ

# Օ Բ Հ Ն Ո Ւ Թ Ե Ա Ն Ա Ղ Ո Թ Ա Ր Ա Ն Ի

ԽԱԼԻՊԵԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆԻ ԱԶԳԻՑ ՀԱՅՈՅ

Խալիպեան Ուսումնարանին քով ազգային զատ եկեղեցի շինելը թէպէտեւ բարերար չիմնագրին հաստատուն եւ անդարձ դիտաւորութիւնն է, բայց որովհետեւ այն շինութեան աւարաելուն մէկ երկու տարի անշուշտ հարկաւոր է, պէտք էր աշակերտաց իրենց առաւտեան եւ երեկոյեան աղօթքները կատարելու համար վայելու Աղօթքարան մը պատրատել. եւ աշա այս Աղօթքարանը պատրաստուեցաւ նոյն բարերարին ծախիւքը Ուսումնարանին վերի յարկին մեծ գահլճին մէջ՝ հանդերձ գեղեցիկ խորանավ եւ պատկերով եւ ամենայն դարդուք, եւ անցեալ Ապրիլի Ա.ին Աղօթքարանին օրհնութեան հանդէսը կատարուեցաւ: Հանդէսէն վերջը Գերապատիւ Առաջնորդը հետագայ խրատը խօսեցաւ աշակերտաց.

« Ա ի ր ե լ ի Ա շ ա կ ե ր տ ժ,

« Այսօրուան փոքրիկ բայց գեղեցիկ հանդին նշանակութեանը վրայ ինչ կրնամ ըսել ձեզի որ արդէն շատ անգամ լսած ըլինիք: Եթէ այս հանդէսը այն կնշանակէ որ մեր ուսումնարանիս հիմը աստուածպաշտութիւն եւ ազգային բարեպաշտութիւն է, ահա մեք նոյն աստուածպաշտութեան պարագը ձեզի վայելապէս կատարել տալու համար առ այժմ այս Աղօթքարանը ձեւացուցինք՝ մինչեւ որ Խալիպեան Յարութիւն Ազային շինելու եկեղեցին աւարտի: Յիշեցէք թէ գուք ինքնին ինչ մեծ փափաքանօք կը ինդրէիք մեզնէ որ ժամ մը յառաջ այսպիսի աղօթատեղի մը պատրաստուի ձեզի համար. եւ մեք չեմք մոռնար թէ գրեթէ ամէնքդ ալ՝ ըստ իւրաքանչիւր կարողութեան՝ ինչպէս ձեր բարեպաշտական եռանդը յայտնեցիք, այս Աղօթքարանին զարդարանքը պատրաստելուն մասնակից լինելով: Վասն զի գիտէիք ու լաւ գիտէք՝ թէ միաբանական աղօթքը մեծ ոյժ ունի Աստուծոյ առ չեւ, ու այն աղօթքին յարմար ու վայելու տեղ մը ունենալը զձեզ անշուշտ աւելի զգաստ, աւելի ջերմեռանդ, եւ աւելի բարեպաշտ կընէ:

« Բայց այս առիթով չեմ կրնար ձեր միտքը չձգել այսօր Պօղոս առաքելոյն այն խօսքը թէ « Մարմնոյ կրթութիւն առ սակաւինչ օդտակար է. բայց աստուածպաշտութիւն առ ամենայն ինչ օդտակար է, եւ զաւտիս կենաց ունի՝ զարդիս եւ զհանդերձելոցն»:

« Այո, սիրելիք, մարմնաւոր՝ մտաւոր՝ ուսումնական կրթութիւնը շատ աղէկ, շատ օդտակար բան է. բայց աստուածպաշտութեան հետ բաղդատելով՝ մարմնոյ կրթութեանց օգտատները սակաւ եւ գրեթէ ոչինչ են, մինչդեռ աստուածպաշտութեան կը թութիւնը ամէն կողմանէ օդտակար է, եւ աստուածպաշտ կրթութեամը մեծցող մարդը ամենեւին տարակայս պէտք չէ ունենայ որ թէ այս աշխարհիս մէջ երջանիկ կեանք պիտի անցընէ, եւ թէ իշանդերձեալն: Այս է առաքելոյն ըստածք թէ « Աստուածպաշտութիւն առ ամենայն ինչ օդտակար է, եւ զաւտիս կենաց ունի զարդիս եւ զհանդերձելոցն»:

« Եատ անգամ ըստած է արդէն ձեզի թէ դուք ընդհանրապէս այս ուսումնարանս ոչ կրօնաւոր լինելու եկած էք եւ ոչ քահանայ կամ վարդապէտ. հապա բարեկիրթ, ուսումնական, պատուաւոր եւ ազգասէր ու հայրենասէր անձինք, բայց եւ բարեպաշտքիստնեայք: Այս վերջին նպատակը — որ զօրութեամը առաջին է — այսօր նորէն պէտք է մոքերնիդ բերէք սրբոյն Պօղոսի խօսքովը, եւ ըստ այնմ աւելցընէք ձեր բարեպաշտութիւնը:

« Այս աղօթքարանը պէտք է երկու կողմանէ աւելի յորդորէ զձեզ ձեր բարեպաշտութիւնը երեւցընելու. մէկը՝ իբրեւ աստուածասէր եւ երախտագէտ քրիստոնեայք, եւ միւսը՝ իբրեւ ազգասէր եւ ժամասէր հայկազնութիւնը:

«Զեր աստուածսիրութիւնը անովլ պիտի յայտնէք այս ազօթարանիս մէջ որ ամէն օր ձեր առաւաօտեան եւ երեկոյեան համառօտ ազօթքները ամենայն մտադրութեամբ, պարկեցառութեամբ, ծանրութեամբ ու եռանդով կատարէք, մանաւանդ այն կիրակի կամ տօն օրերն որ օդոյն խառնակութեանը պատճառաւ՝ չէք կրնար քաղաքի եկեղեցին երթալ։ Եթէ երախտագիտութեան սքանչելի առաքինութիւնը սիրելի է ձեղի, այս տեղ պիտի յայտնէք զայն, նախ Աստուծոյ՝ այն ամենայն հոգեւոր եւ մարմնաւոր բարեաց համար զոր ընդուներ էք եւ կրնդունիք յԱստուծոյ, ձեր գեղեցիկ առաջադրութիւնները նորոգելով։ Եւ երկրորդ՝ ձեր ծնողացը եւ վարժապետաց, որ մարմնաւոր եւ հոգեւոր եւ ուսումնական հացով կիրակիրեն, կհոգան եւ կմեցընեն զձեզ, ջանալով օր ըստ օրէ աւելցընել ձեր ուսումնասիրութիւնըն ու բարեկրթութիւնը, որպէս զի ճշմարիտ ուրախութեան եւ պարծանաց պատճառ մինիք նոցա ձեր յառաջադիմութեամբը։

«Խակ իբրեւ ազգասէք հայկազունք՝ այս ազօթարանիս մէջ պիտի վարժիք գուք ճըշմարիտ ժամասիրութեան, այն ժամասիրութեան որ մեր նախնեաց եւ ձեր հարց եւ նախահարց գեղեցիկ եւ գովելի կատարելութեանց մէկն եղած է ամէն ժամանակ։ Դուք ալ գիտէք թէ բարեպաշտ Հայերը ամէն տեղ եւ ամէն ժամանակ մեծ սէր ունեցած են եկեղեցիներ շինելու՝ զարգարելու, եւ մինչեւ ցայժմ իրենց պատիւ եւ փառք կը համարին որ եւ իցէ կերպով եկեղեցեաց ժառայել, նաեւ հարկ եղած ժամանակը սիրով շապիկ հագնիլ եւ գպրութիւն եւս ընել։ Եւ գուք արդէն ցուցուցիք որ նոցա հարազա որդիքն էք՝ երբ ինքնայորդոր սիրով — ինչպէս որ ըսի — միաբանեցաք այս ազօթարանը զարգարելու՝ ձեր բարեպաշտ ծնողաց հաւանութեամբը եւ ցնծալից առատաձեւնութեամբը։ որոց մէջ աւելի կերպով եռանդ ցուցուցին Ալանալեանք, Խաթրանեանն եւ Քըրմէանք, ինչպէս որ գիտէք. առաջիններուն յիշատակն եղաւ խորանիս Տիրամօր վայելչանկար պատկերը, երկրորդին՝ գեղեցիկ բուրփառ մը, եւ միւս

ներուն յիշատակ՝ ապակիէ գեղեցիկ աշտանակներն ու արծըթէ կանթեղը։ Տարակոյս չունենաք, սիրելիք, որ ձեր այս բարեպաշտութիւնն ու ժամասիրութիւնը անվարձ չմնար Աստուծոյ առջեւը, այլ մէկուն տեղը հարիւրապատիկ եւ հազարապատիկ կընդունիք յԱստուծոյ՝ ձեր ջերմ հաւատքին եւ սիրոյն համեմատ։

«Խվերջ ամենայնի այս ալ աղէկ գիտցէք որ ուրիշ ամէն տեղէ աւելի այս ոուրբ ազօթարանիս մէջ կհնչէ այսուհետեւ մեր ականջին եւ ձեր ծնողաց եւ վարժապետաց ականջին Քրիստոսի փրկչին մերոյ այն քաղցը բարբառը թէ «Թոյլ տուք մանկուոյդ գաւ առ իս, եւ մի արգելուք զգոսա, զի այդպիսեացդ է արքայութիւնն Աստուծոյ։ Այս տեղ լոյս եւ ոյժ պիտի առնու ձեր միտքը ամէն հարկաւոր ուսում եւ կրթութիւն սովորելու. գլխաւորապէս այս տեղ պիտի միթարուի ձեր սիրաբ ձեր հեռաւոր եւ մերձաւոր ծնողաց տեսութեան կարօտութենէն։ այս տեղ պիտի ապաստանի եւ ապաւինի ձեր անմեղութիւնը՝ սատանային ամէն տեսակ փորձութիւններէն ու աշխարհիս երեւելի եւ աներեւոյթ փորձանքներէն, եւ աստի պիտի տանիք ձեր տները այն շնորհքներն ու բարի կրթութեան պատուները՝ որոց կըսպասէ ամէն տեղ մեր ազգը։ Զմունաք, սիրելիք, որ ինչպէս Ուսումնարանս՝ նոյնպէս եւ գուք յատկապէս յանձնուած էք բարեխօսութեան Տիրամօր Կուսին, եւ սրբոյ Հօրն մերոյ Գրիգորի Լուսաւորչին, եւ սրբոյ Ստեփանոսի նախավկային, եւ սրբոց Թարգմանչացն մերոց եւ այլոց հարց՝ հովուաց եւ հովուապետաց Հայաստանեայց Ս. Եկեղեցւոյ, եւս եւ սրբոց Հրեշտակապետաց, եւ յատկապէս այն Հրեշտակին ինամոցը առ որ ամէն իրիկուն կդիմէք միաբանական երգով։

Զանացէք ուրեմն ձեր առ նոսա երախտագիտութիւնը ցուցընել ձեր հրեշտակային վարքովը, շնորհօք եւ ողորմութեամբ մանկացելոյն վասն մեր Քրիստոսի Աստուծոյ, որում ընդ Հօր եւ սուրբ Հոգոյն վայելք փառք իշխանութիւն եւ պատիւ, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն։